



Երևան, 20 Փետրուար, 2023

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՕՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասդութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՊՄԱՆ 22

#### ԼՔՈՒՄԻ ԵՒ ԶԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՒ ՄԻՋ ԱՂԵՐՍ

**Ա**սպուած իմ, Ասպուած իմ, ինչո՞ւ զիս թողուցիր.

Ճաւէս կը մոնշամ, ինչո՞ւ օգնութեան չես հասնիր:

Ով իմ Ասպուածու, ոչ ցերեկը պատասխան կու փաս կանչիս,

ոչ զիշերը հանգիստ կը գտնեմ քեզմէ:

Բայց դուն տուրը ես՝ զահիդ բազմաց,

եւ դէպի քեզ կը բարձրանան ժողովուրդիդ ներքողները:

Մեր հայրերը քեզի վսպահեցան. վսպահեցան, եւ ազարեցիր զանոնք:

Քեզի աղաղակեցին, եւ ազարեցան. քեզի վսպահեցան, եւ ամօթով չմնացին:

Թշնամիներու աշքին ես մարդ չեմ, այլ՝ որդ,

մարդոց կողմէ արհամարհուած, բոլորին կողմէ անարգուած:

Բոլոր զիս փեսնողները կը ծաղրեն զիս,

ծամածութիւն կը նենեն, գուխ կնրեցնեն, ըսելով.

«Տիրոց վսպահեցա, թող Տէրը փրկէ զայն.

Եթէ հաւներ է՝ թող ազարէ զայն»:

Այո, ով Տէր, դուն ես որ զիս մօրս արգանդէն հանեցիր.

Դուն զիս պահեցիր մօրս կուրծքին վրայ:

Մօրս արգանդէն իսկ քեզի յանձնուեցայ,

ծնելէս իսկ առաջ դուն ես իմ Ասպուածու:

Հեռու մի մնար ինձմէ, որովհեքին նեղութիւնը մօք է, եւ օգնող չկայ:

Թշնամիներս ցուլերու պէս զիս պարեցին,

պաշարեցին զիս Բաշանի կապաղի ցուլերուն պէս:

Իրենց բերանը իմ վրաս լայն բացին՝

մոնչող ու բզկվող առիծի պէս:

Ոյժս զիս լրեց՝ թափուած շուրի պէս,

մարմնիս յօդերը քայրայուեցան,

սիրոս մոմի պէս հալեցաւ կուրծքիս դակալ:

Կոկորդս ցորցա՝ հոդէ ամանի մը պէս,

լեզուս քիմքիս փակաւ,

եւ արդէն գերեզմանին դուռը հասայ:

Չարերու ամբողջ բանակ մը զիս պարեց,

շորս կողմս բոլորուեցան շուներու պէս,

ձեռքերս ու ոդքերս ծակծկեցին:

Բոլոր ուկորներս կրնամ համրել,

իսկ թշնամիներս չարախնդութեամբ կը դիմեն զիս:

Հազուսփներս իրենց միջեն կը բաժնեն,

պարմուճանիս վրայ վիճակ կը ձգեն:

Ով Տէր, ինձմէ մի հետանար.

ով իմ օրութիւնս, շուրփով օգնութեան հասիր ինձի:

Ազարէ զիս սուրեն, միայնակ հոգիս՝ շուներուն ձեռքեն:

Փրկէ զիս առիծի բերնէն,

զիս՝ անօգնականս՝ վայրի ցուլերուն եղջիւրներէն:

Քու հոչակդ եղբայրներուս պիկի պարմեմ.

Ժողովուրդիդ հաւարոյթին մէջ քեզ պիկի օրիներգեմ:

## ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՎՃ

ՍԱՂՄՈՍ 22

### ԼԵՌՄԻ ԵՒ ԶԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՒ ՄԷջ ԱՂԵՐՄ

Տարբեր-փարբեր աղյօներով քրիստոն յիշեցնելով Փարիսեցիներուն եւ Օրէնքի ուսուցիչներուն, կըսէր. «Չեք կարդացած, Օրէնքն ու մարգարէներու, Սաղմոսները, որոնք իմ մասիս կը խօսին»: Այս, ուղակի կամ անուղակիօրէն Հին Կրտակարաննեան գիրքերը, ըլլան անոնք Օրէնքի, ըլլան անոնք մարգարէական, ըլլան անոնք Սաղմոսները, բոլորին մէջ ալ կան ակնարկութիւններ գալիք Մեսային մասին: Կհա անոնցմէ մէկն է մեր այսօրուան 22 Սաղմոս, ուր բացայայփորէն կը ներկայացնէ քրիստոսի մասին, մանաւան՝ Անոր կեանքի վերջին հանգրուանի, խաչելութեան հետք կապուած դէպքին: Վհա այս Սաղմոսը բառացի, բառացի կապարումն է այդ դէպքին: Անոր համար ալ երբ քրիստոս, խաչելութեան պահուն, «Ելի, Ելի, լամա սապարքանի» «Ասքուած իմ, Ասքուած իմ, ինչո՞ւ զիս թողուցիր» արքայայփութիւնը ունեցաւ, այնպեղ ներկաները, որոնք ծանօթ էին Սաղմոսներուն, եւ սակայն չանդրադարձան, որ այդ արքայայփութիւնը յիշեցումն էր ու կապարումը անցեալին վրուած մարգարէութեան Դաիիշի ճամքով, որ ահաւասիկ կը կապարուի, բայց անոնք այդ արքայայփութեան մէջ չփեսան այդ ճշմարփութիւնը, այլ՝ ըսին. «Եղիան կը կանչէ օգնութեան»:

Հակառակ ծանր նեղութեան մէջ ըլլալուն, առաջին իսկ բառերը ցոյց կու լրան միգերմութիւնը բարապող անձին եւ Ասքուծոյ: «Ասքուած իմ, Ասքուած իմ»: Որքան ալ ծանր է վիճակը, բայց երբեք արիամարիական, անարգական բառեր չեն լսուիր: Բայց կայ վիճակ մը, որ արդեօք ինչո՞ւ զիս լրեցիր: Մենք ալ յաճախ կըունենանք այնպիսի պահեր, ուր հակառակ մեր հնազանդութեան, հաւաքարմութեան, երբ ծանր նեղութեան վիճակի մէջ կըլլանք կամ կանցնինք, այնպէս կը թուի, որ Ասքուած հոն չէ կարծէք, լրեր է մեզ: Եւ մեր աղօթքները մնացեր են անպարասխանի: Բայց հակառակ այս արքայայփութեան, կը շարունակէ խոսպովանելու, թէ «Բայց Դուն սուրբ ես, զահիդ բազմաց: Մեր հայրերը քեզի վսպահեցան, ապալինեցան, ու Դուն ազարեցիր զիրենք»: Ինչ ալ ըլլան պայմանները, որքան ալ ծանր է վիճակը, բայց բակալին Ասքուած Ինք սուրբ է: Իսկ միւս կողմէ, վկայութիւն մըն է, ուր մեր հայրերը քեզի վսպահեցան, եւ դուն ազարփոցիր զիրենք: Բայց արդեօք ինձի ինչո՞ւ չես ազարեր:

Ինքինք կը ներկայացնէ այս անզամ որպէս որդի: Պողոս Առաքեալ պիփի ըսէ. «Ծառայի կերպարանք առաւ», իսկ այսպեղ աւելի ցած, որդի նման: Մարդոց կողմէ արիամարիուած ու անարգուած: Ըոլորն ալ զինք կը դիմեն ու կը ծաղրեն ըսելով. «Տիրոջ ապալինեցաւ, թող ազարէ զինք»: Այդպէս ալ պիփի ըստին, երբ քրիստոսի խաչափայփին ներքեւ կը դիմեն պարահարը, եւ զուիս կերեցնելին ըսելով, ճիշդ այս բառերը: Անզամ մը եւս մէկ այլ ուրիշ վկայութիւն մը. «Այս, ով Տէր, դուն ես որ զիս մօրս արգանդէն հանեցիր. դուն զիս պահեցիր մօրս կուրծքին վրայ: Մօրս արգանդէն իսկ քեզի յանձնուեցայ, ծնելէս իսկ առաջ դուն ես իմ Ասքուածն: Հեռու մի մնար ինձմէ, որովհենքեւ նեղութիւնը մօք է, եւ օգնող չկայ»: Այս գողերը որքան ալ մարգարէական կապարումներ են, բայց նաև յիշեցում են մեզմէ իրաքանչիրին, թէ արդեօք մենք երբ այսպիսի ծանր պարագայի մէջ կըլլանք, որքանով պիփի կարենանք նոյն հաւաքը դրսեւորել:

Վհա թշնամիները կը նմանցնէ վայրի ցուլերու, մոնչող առիւծի: Ոյժերը ամբողջութեամբ սպառած, կոկորդը ցորցած, եւ ահա ջուրի կարիքը ունի, անոր համար ալ ջուր պիփի ուզէ, եւ ջուրի փոխարէն բացախ պիփի լրացաւ իրեն. այս ալ յիշուած է Սաղմոսին մէջ, Սաղմոս 69:21: Ձեռքերուն ու ուրքերուն ծակծրկելը, հազուափները իրենց միշտ բաժնելը, պարմուանին վրայ վիճակ ձգելը: Դարձեալ օգնութեան կանչ, որ Տէրը օգնէ, ազարէ: Եւ ահա Ասքուծոյ հոչակը իր եղբայրներուն պիփի պարմէ, եւ Ասքուծոյ ժողովուրդին հաւաքոյեին մէջ ալ Անոր օրիներգութիւն երգէ:

### ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՋ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրպ Երբարբութիւն, տուր աշխարհս խալալութիւն:

Եւ Հիսանդաց բժշկութիւն, նսջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

**Պ**ահապամ ամենայմի Քրիստոս,  
աշ քո հովանի լիցի ի վերայ իմ՝ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ իմնա բազմամեղիս: